

# ՔԵՄԱՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻՇ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՆԿԱՏՄԱՄԲ (1919-1942)<sup>1</sup>

ԶԱԻՆ ՄՄԸՆԼԵԱՆ

Մուաթաֆա Քեմալ, յետազային Աթաթիւրք կոչեցեալ, ըմբռստանալով Կ. Պոլսոյ մէջ նստած օսմանեան կառավարութեան դէմ, Սամսոնի ճամփով Անատոլոյ մտա 19 Մայիս 1919ին: Ան եւ իր հետեւորդները, թրքական միլի շարժումը շարունակեցին Իթթիհատ Վէ Թերաքքի կառավարութեան հայոց նկատմամբ գործադրած ցեղասպանութիւնը:

Ըստ թուրք իթթիհատականի մը, Մուաթաֆա Քեմալ 29 Հոկտեմբեր 1907ին, վկայողին՝ Հաքքը Պահա Փարսիի տան մէջ երդում տալով անդամակցած էր Իթթիհատ Վէ Թերաքքի կուսակցութեան: Իր անդամակցութեան թիւն էր 322: Քեմալ նաև իր Հիպիայէն պատուիրակ 1909ի Իթթիհատի համաժողովին մասնակցած էր: Ապա եղած էր կուսակցութեան Սելանիկի պատասխանատուն: Թուրք պատմաբան Եռուսի Հիքմէթ Պայուր կը պնդէ որ ան կուսակցութեան կեդրոնական կոմիտէ անդամ էր: 1918 Հոկտեմբերի իթթիհատի անկոմին օրհասական շրջանին, ան Մինակէր թերթին մէջ պաշտպանած էր կուսակցութիւնը: Ապա իր սեփական շարժումը ստեղծելով հեռացած էր Իթթիհատէն, սակայն հայերուն նկատմամբ իր կիրարկած ցեղասպանական գործունէութիւնները իթթիհատական մտայնութիւնը կը բացայատիէն<sup>2</sup>:

Իր ճնշումով Թուրքիոյ Ազգային Մեծ Ժողովը 8 Մայիս 1920ին ազատ արձակել տուաւ այն մեղադրեալները որոնք «Ճերակալուած էին [հայոց] տեղահանութեան յանցանքով», իսկ 16 Օգոստոս 1920ին լուծեց «տեղահանութեան եւ այլ» հարցերու յատուկ Պոլսոյ կառավարութեան կազմած գինուրական ատեանը<sup>3</sup>:

Մուաթաֆա Քեմալ բարձր պաշտօններու վրայ դրաւ հայոց ցեղասպանութեան մասնակից, բրիտանացիներու կողմէ Մալթա աքսորեալ նախկին իթթիհատականներ, Կ'արժէ յիշատակել անոնցմէ ոմանը<sup>4</sup>.

Շիքրի Քայա (1883-1959) ցեղասպանութեան ընդհանուր վերահսկիչ 1923ին սկսեալ երեք անգամ երեսփոխան ընտրուած, 1924ին հոյամշակութեան նախարար նշանակուած:

Մուաթաֆա Հայիր Ռենտո (1881-1957) գլխաւոր մասնակիցներէն ցեղասպանութեան, Բաղէշի կառավարիչ՝ 1914-15, Հալէպի կառավարիչ՝ 1915-17, Ելեմտական նախարար՝ 1924-34, պաշտպանութեան նախարար՝ 1927-30, Թուրքիոյ խորհրդարանի նախագահ՝ 1935-46, առժամեայ նախագահ՝ 1938ին:

Միտհայք Շիգրի Պլետա (1874—1956), Իթթիհատի ընդհանուր քարտուղար, ջարողներու պատասխանառուներէն, Երեսփոխան՝ 1935-50:

Այի Ֆեթիի (Օքեար) (1880—1943), Ներքին նախարար 1917ին, ազգային ժողովի նախագահ 1 Նոյեմբեր 1923ին, Արդարութեան նախարար 26 Մայիս 1939ին:

Քեազիմ Օզալի (1880—1968), Մուշի մէջ 36րդ գումարտակի հրամանատար, հայերը ողջ-ողջ այրած, պաշտպանութեան նախարար՝ 1922-24, Թուրքիոյ խորհրդարանի նախագահ՝ 1924-25:

Տոքոր Թեփիք Ռիչտի (1881—1972), Մեծ Եղեռնին հայ սպանեալներու դիակները ծածկելու պարտականութիւնը ստանձնած անծ, արտաքին գործոց նախարար՝ 1925-38:

Մուաթաֆա Նեճաթի (1894—1929), Եռզկաթի հայոց ջարդարար, Արտաքին Գործոց նախարար 1924ին:

Փրոֆ.-Դոկտ. Թեփիք Սելիմ Սալամ (1882—1963), Էրզրումի մէջ հայ զինուրներուն հիանդութիւն պարունակող արիւն ներարկել տուած, Խսթանպով Համալսարանի տնօրէն՝ 1943-1946:

Տոքթ. Թեփիք Սայստամ (1881—1942), Թեզջիլաթի Մախսուաէի անդամ, Ելեմտական նախարար 1931էն 1938ի ընթացքին, թրքական կարմիր մահիկի տնօրէն՝ 1925-35, վարչապետ՝ 1939-42:

Հայիլ Մենթեշէ (1874—1948), Օսմանեան խորհրդարանի նախագահ՝ 1914-15, Արտաքին Գործոց նախարար՝ 1915-17, Երեսփոխան հզմիրէն՝ 1931ին:

Ահմէտ Մուամմէր (1874—1928), Սվագի կառավարիչ՝ 1913-16, Գայսերիի կառավարիչ, խորհրդարանի անդամ՝ 1923ին եւ 1927ին:

Հասան Թահիսին Իվգէր (1877—1939), Էրզրումի կառավարիչ՝ 1914-16ին, Մեծ Եղեռնի գործադրողներէն, քանից Երեսփոխան հզմիրէն, Արտահանէն, Էրզրումէն եւ Գոնհայէն՝ 1925-33ի ընտրութիւններուն:

ԶԻՆԱՐԱԴԱՐԵՆ ԵՏՔ ԹՈՒՐՔԻԱ, ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԿԻԼԻԿԻԱ ՎԵՐԱՐԱՐՁԱԾ ՀԱՅԵՐՈՒ ՀԱՆԴԻՇ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Մեծ Եղեռնի 1915-18 ժամանակաշրջանէն ետք եւ Մուտրոսի Զինադարարէն ետք բազմահազար հայեր Կիլիկիա, Արեւմտեան Հայաստանի կարգ մը բնագաւառներ եւ Փոքր Ասիոյ թրքական շրջաններու մէջ եղող իրենց ծննդավայրերը վերադարձան<sup>5</sup>:

Մուաթաֆա Քեմայի Միլլիական շարժումը պատեհ առիթին վերադարձած վերապրողները տեղահանութեան եւ ցեղասպանութեան ենթարկեց:

Քանի մը օրինակներով պիտի գոհանամ.—

Հայեր կը վերադառնան Սիրիիիսար եւ կը տեսնեն հայոց թաղը քարութանուն: Շատ ժամանակ չանցած քեմալականները կու գան Սիրիիի-

սար 1920ի սկիզբին: Անոնք երկրին զանազան քաղաքներէն ու գիտերէն ծերրակալուած հայեր հոն կը թերեն եւ եկեղեցին ու դպրոցին մէջ կը բանտարկեն, յտոյ Սիրիիիսար բնակող հայ այոերը կը ծերրակալեն ու կը բանտարկեն, որոնցմէ 550 հայ բանտարկեալներ քաղաքէն դուրս տանելով կը կողոպտեն եւ զանոնք երկրին արեւելեան նահանգները, այսինքն Արևմտեան Հայաստան կ'աքսորեն<sup>6</sup>:

Նոյնը կ'ընեն Թուրքիոյ հարաւ-արեւմտեան հատուածի մէջ ապրող հայերուն, որոնք կ'աքսորուին 17 Յուլիս 1921ի հրամանագրով: Անոնցմէ Սերբաստիա եւ Խարբերդ դրկուողները յտսագային կ'ազատին, բայց Էրգում աքսորուողները սպանդի կ'ենթարկուին: Տարեցները, կիներն ու երեխաները կ'աքսորուին 5 Հոկտեմբեր 1922ին<sup>7</sup>:

Պայմբեսիրէն հայեր, թեմայական գօրդին գալէն առաջ կ'ուզեն Պանտրըմա հեռանալ. տեղարնակ թուրքերը հայոց կը համոզեն որ քանի հայերը յունական գրաման շրջանին իրենց նկատմամբ բարեացակամ եղած են, իրենք ալ կը հաւաստիացնեն թէ հայերը ապահով պիտի մնան: Սակայն թեմայականները Պայմբեսիր մտնելէ ետք «բոլոր հայերն ու քրիստոնեանները քաղաքէն դուրս վայր մը տանելով կը սպաննեն ու նախապէս փորուած փոսերու մէջ կը թաղեն զանոնք»<sup>8</sup>:

Կիլիկիոյ մէջ թեմայականներ ջարդեր իրագործեցին Հաճընի, Մարաշի եւ այլ հայկական բնակավայրերու մէջ:

Ո՞վ էր Կիլիկիոյ ջարդերը իրահանգողը: Խօսքը տանք Կ. Պոլիս գտնուող քրիստոնական գործակար փոխծոխվակալ Սըր Տոպէքին, որ 23 Փետրուար 1920ին, Մեծն Բրիտանիոյ վարչապետ Քըրզոնին կը գրէր, ի միջի այլոց. «Ճիշտ է, ըսի, այն միակ գեղեցրը, ուր հայեր կը ջարդուին այժմ Կիլիկիոյ մէջ են, թէ մանրամասնութիւններ չունեի նման ջարդերու սկսումէն, սակայն անկասկածելի իրողութիւնը այն է, թէ հայեր կը ջարդուին քանի մը գիտերու մէջ եւ թէ այդ ջարդերու արդինքն են ցաւալի պատրահարներ Մարաշի մէջ եւ այլուր: Պէտք չէ կրկնեմ ինչ որ ըսած եմ նախապէս, այլ ատիքներով, այս դէպքերու մասին: Բայց ներկայ կացութեան մէջ, կը փափարիմ անգամ մը ես շեշտել փեսակէվս, թէ այս դէպքերը իրագործուան էին Մուսաթաֆա Քեմալ Փաշայի կողմէ դիպունատոր կերպով ծեսատրուած սպառնալիքի մը, եւ որեւէ ջարդ անոնցմէ ծագում առած ջարդեր էին կափարուած ազգային շարժումին (այսինքն՝ միլի շարժումին) հովանատրութեան դակի»<sup>9</sup>:

### ՍՊԱՆԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԷՋ (1920-1921)

Քեմալի ղեկավարած Թուրքիան էր որ 23 Սեպտեմբեր 1920ին ներխուժեց Հայաստանի Հանրապետութիւն: Քեմայականներու Արտաքին Գործոց նախարար Ահմէտ Մուխթար 8 Նոյեմբեր 1920ին ճշդած էր Թուրքիոյ իսկական նպատակը երբ գօրքերու իրամանատար Քեազիմ

Քարապեքիրին կը գույք. «Հայաստան կը զբաղեցնէ թրքական բաւական ընդարձակ փարածովթին մը, այդ իսկ պարբառով, անհրաժեշտ է ոչնչացնել զայն ինչպէս քաղաքականապէս, նոյնպէս եւ մարմնապէս<sup>10</sup>: Թուղթերը Կարսի անկումէն ետք եւ Ալեքսանդրապոլի գրաման շրջանին Հայաստանի Հանրապետութեան գրաւեալ հողամասերէն ներս սպանդ կատարեցին:

Առ այդ կապի աշխատակից Կոստանդվիլիի Խ. Վրաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան ներկայացուցած յուշագիրը յատկանշական է. «Գրաւեալ շրջաններուն մէջ կորուաները հետեւեալներն են. - տղամարդիք՝ 30,000 սպանուած, 20 հազար վիրատր, 16 հազար գերի ինկած, 10 հազար սովից մահացած: Կանայք՝ 5 հազար վիրատր, 3 հազար գերի տարուած, 5 հազար հոգի սովէն մահացած: Երեխաները՝ 5 հազար սպաննուած, 3 հազար վիրատր, 10 հազար քաղցէն մահացած<sup>11</sup>:

Իսկ հայկական պաշտօնական տուեալներով 60 հազար սպաննուած, 38 հազար վիրատր, 18 հազար մարդ Թուղթիոյ խորերը քշուած էին որոնցմէ միայն 2800ը ողջ մնացած էին<sup>12</sup>:

### ԻՇՒԻՐԻ ԱՂԷՏԸ (1922)

Քեմալականներ 8-9 Սեպտեմբեր 1922ին հզմիր մտան, գրաւեցին քաղաքը, այրեցին հայոց թաղամասը. փախուատ չտուողներէն շատեր ջարդուեցան երբ հզմիրը եզերող ջոկերուն մէջ դաշնակից ուժերու նամեր կային, որոնք ոչինչ ըրին ազատելու ջարդուողները:

Իտալական հիպատուս Սեննի Անգլիոյ փոխիհապատոս Հոյի կը փոխանցէ թէ յարձակումէն օր մը առաջ Մուաթաֆա Քեմալ եւ իր օգնականները հայերուն ճակատագիրը վճռած էին<sup>13</sup>:

1915ին 30000 հայեր կ'ապրէին հզմիրի մէջ: Կոտորածէն ետք հոն հայ չմնաց<sup>14</sup>: Սեպտեմբեր 1922ին հազարաւոր հայեր հաւաքուած էին հայոց Ս. Ստեփանոս եկեղեցին, որ ոմբակոծուեցաւ եւ հայկական թաղերէն ներս հրդեի եւ կոտորած կատարուեցաւ:

### ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԿԻԼԻԿԻԱՅԸ (1923)

17 Օգոստոս 1923ին անգլիական *Daily Telegraph* թերթը կը գույք թէ թուրքերը ծեռնարկած էին յոյներէն ետք հայոց մնացորդացը երկրէն արտաքսել: Թերթը կ'իմացնէր թէ մինչեւ հրատարակութեան օրը Կանի եւ Պիթլիսի շրջաններէն 35000 հայեր իրենց տուններէն հեռացուելով Խ. Հայաստանի սահմանը քշուած էին: Լրագորդը կը գույք թէ թուրքերը հայերուն կը ստիպէին թույթ մը ստորագրել որ իրենց կամքովն էր որ կը հեռանային<sup>15</sup>:

Կիլիկիոյ պարպումէն ետք ալ մնացորդացին վրայ շարունակեցին իրենց հայատեաց քաղաքականութիւնը: Այսպէս, երբ ֆրանսացիները հե-

ուացան Այնթապէն 25 Դեկտեմբեր 1921ին, 3500 հայեր մնացած էին հոն: Քեմալական իշխանութիւնները, որոնք քաղաքին տիրացան, սկսան հայերու դէմ հալածանքի: Այսպէս, «մասնակի սպանութիւնները, առօրեայ յաճախսակիրութեամբ պարահող ոճիրները եւ հայ երիտասարդներու աքսորը այլեւ անփանելի դարձուցին մնացող հայերուն կեանքերը եւ 1922ի դրաբեկերջին ու մինչեւ 1923 Յունուար Այնթապէն հեռացան հայութեան վերջին թեկորներն ալ»<sup>16</sup>:

### ՆԵՐԹԻՆ ԳԱԽԱՌՆԵՐԸՆ ՏԵՂԱՀԱՍՈՒԹԻՒՆ (1929-1930)

Բրիտանական հիպատոս Ա. Մոնք Մէյսըն Լոնտոն կը տեղեկագրէր թէ Տիարպերի հայոց քահանան եօթը գինով թուրզ գինուորներու կողմէ սպաննուելէ ետք, կինն ու ծառան կը քանտարկեն թուրքերը, չարչարանքներու կ'ենթարկեն որպէսզի ըսեն թէ ոճիրը հայու մը ծեռորվ եղած է, կը ծերրակալեն մեծ թիով հայեր եւ դատավարութենէ ետք ժուրդիոյ այլ վայրեր կ'աքսորեն: Հայ Աւետարանականներու Խարբերդի Եկեղեցին մէց՝ մեծ ուսմը մը կը նետեն եւ կը զգեն որ լիի այդի, ապա որոշ թիով հայեր, ներառեալ Եկեղեցւոյ հովիլը որպէս հրձիգ կը ծերրակալեն, ապա ազատ կ'արձակեն աքսորելու պայմանով<sup>17</sup>:

1 Յունուար 1929ին հրամանագրած էին որ հայերը չեն կրնար ծախել, կամ կտակել իրենց կալուածը, որ իրենց մահէն ետք պետութեան կ'երթայ: Անոնք որ թիչ մը դրամ ունէին դէպի սուրբիական սահման կը փախչին փախստական միջոցներով, իսկ աղքատները քալելով կը հեռանան<sup>18</sup>:

Հիպատոս Մոնք Մէյսըն կ'եզրակացնէ.

«2- Ծերրական կառավարութեան հաստատուած քաղաքականութիւնը կը թուի ըլլալ հեռաւոր Անաստոլոի նահանգներու թուրզ քրիստոնեայ տարրերէն ծերրազատուիլը, ամէն միջոցով՝ բացի ջարդէն, որմէ իրապէս կը թուի շատ թիչ եղած ըլլալ»<sup>19</sup>:

1929ին Սուերդ գաւառի Պշերիկի շրջանի հայերը քեմալական կառավարութեան կողմէ բռնազարդի կ'ենթարկուեին. անոնցմէ 5000 հոգի Հիահսային Սուրբիա, Քամիջի կու գային: Ըստ այլ վկայութեան մը արտագործ սկած էր 1927ին<sup>20</sup>:

Պշերիկի հայերը նամակ մը կ'ուղղեն Հալէպի Հայկական Կոմիտէին (որ Ենթակայ էր Փարիզի Հայ Գաղթականաց Կեդրոնական Կոմիտէին): Ստորեւ նամակի միտք բանին.-

### «Հալէպ 28 Հոկտեմբեր (1929)

«Պշերիկի հայերը, որոնք դարեր շարունակ իրենց քրիստոնեայ հաւատրը եւ ազդեցութիւնը պահպանած են թուրզ եւ թիրու թշնամի դրերուն միջեւ, այսօր դուրս քշուած են սուրբիական սահմանին ընդմէջէն: Տիարպերի նահանգին մէջ, ինչպէս նաեւ ամբողջ Անապոլիայի նա-

հանգներուն մէջ, վերապրող հայերը պարզադրուած են աքսորի, ամբողջովին կողոպտուելէ Եւ իրենց կալուածներէն ու սրացուածքներէն մեկուսացուելէ եղաք. գրեթէ կիսամերկ ու անօթի բռնի հեռանալու:

Հիահսային Սուրիոյ սահմանային շրջանները, այսինքն Քամիջլի, Ռաս Ըլ Այն, Հասիչէ Եւ Ամուսէ, ամէն օր վկաներն են այս պարզադրի գաղղթին:

Նամակը ստորագրած էին Գրիգոր Սարգիսեան Եւ Պապուշ Օհանեսան<sup>21</sup>:

Այսպէս, Անգարայի իշխանութիւնները կը ծեռնարկէին հայկական նոր տեղահանութեան մը: 7 Նոյեմբերին, Բայրոի շրջանէն Հալէա հասած 25 հայ ընտանիքներ կը պատմեն թէ ինչպէս, երբ իրենց դաշտերուն մէջ կ'աշխատէին, ոստիկաններ յանկարծ իրենց մօտենալով կը հրահանգեն անմիջապէս ամէն բան ծգել Եւ Բայրո մէկտեղովի: Իրենց կահկարասիները որեւէ գնով հազի ծախելէ ետք, Բայրո կը մեկնին անոնք, ուր կը հաղորդով անմիջապէս դէպի Սուրիա ճամփայ ելլեր: Այս խոարը կը տեղեկացնէ թէ հարիւրատր հայեր Խարբերդի մէջ կը սպասէին իրենց անցագրային գործողութեանց աւարտին, որպէսզի Սուրիա մեկնին<sup>22</sup>:

4 Դեկտեմբեր 1929ին Ազդակ կը տեղեկացնէր թէ Մարտինի ճամփով 100 տարագիրներ Հալէա հասած են Եւ անցագրային դժուարութիւններ ունեցած են որոնք Ազգ Իշխանութեան կողմէ հարթուած են: Տիաֆամանակ, թերթը վերստին կը գրէ: «4000 հոգի Խարբերդ Եւ շրջանները պարսպարուած են Եւ կ'ուզեն ապասպանիլ Սուրիա: Քանի մը օրէն անոնք ենս կը հասեին սահման»<sup>23</sup>:

Տակաւ յայտնի Կ'ըլլար թէ տնտեսական նեղ պայմաններու բերուանով հայերու կամատր արտազայթ չէր որ տեղի կ'ունենար, այլ՝ թուրք կառավարութեան կողմէ բռնի արտազայթ մը կը պարտադրուէր Յեղապանութենէն վերապրած Եւ Թուրքիոյ ներքին գաւառները մնացած հայութեան:

Հայ բեկորները կու գային Տիարպերիրէն, Խարբերդէն, Բայրոէն, Մարտինէն, Վանէն, Պշերիկէն եւայլն: Ըստ Լոնտոնի քաղաքացիութիւն Հայկական ֆոնտին (Lord Mayor's Fund) 9 Յունուար 1930ի կոչին՝ ծայրայեղ խենցնութեան Եւ իրենց անշարժ ու շարժուն ստացուածքներէն մերկացուած հայ բեկորները 1929ի աշնան պարտադրուած էին լքել իրենց բնակավայրերը Եւ հեռանալ այնպիսի անցագոռվ, որ իրենց Թուրքիա վերստին մուտքը անհնար կը դարձնէր: Խարբերդէն Եւ Բայրոէն եկող գաղթականները երկաթուղիով կը հասնէին Սուրիոյ սահմանագործութիւն, իսկ Տիարպերիի շրջանի հայերը հարկադրուած էին քալելով հասնիլ սահմանագործ: Անոնք ընդհանրապէս անօթի Եւ կիսամերկ վիճակով կը հասնէին սահմանագործ, ու պատսպարան չգտնելով ճամփանները կը պառկէին աշնան ցուրտ եղանակին<sup>24</sup>:

Լուսողնի Լորտ Մեյզը Ֆոլտը «Հայկական Նոր Արտագաղթը» անունով կոչ մը կ'ուղղէր 9 Յունուար 1930ին, որ, ի միջի այլոց կը գրեր թէ 3000 նոր զայշականներու այս ներթափանցումը անմիջական օգնութեան մը կը կարուտէր, և նուիրահաւաքրութեան հրաւեր կու տար<sup>25</sup>:

Հ.Բ.Ը.Մ.ի Ամերիկայի շրջանակի պաշտօնաթերթ Յուշարարը 1930ի Փետրուարին կը գրեր. «Հայկան հասած վերջին տեղեկագիրներու համաձայն, հոն ապաստանած նոր տարագիրներու թիւը կը հասնի 1200ի, իսկ Հասիչ, Քամիշի, Համուտա եւ Գարամանիէի շրջանին մէջ կը գտնուին քրտախոս 390 ընտանիքներ: Ասոնք մեծ մասամբ ճամփան ներդութիւններ կրած ու կողոպտուած են: Իսկ հարսանիթ եւ ծաղկախտ ճարակած ըլլալով, 130 մանուկներ մեռած են<sup>26</sup>:

1929-30ին զուգադիպող հայոց այս պարտադիր արտագաղթին հետևանքով ժուրդիայէն դուրս քշուած հայերու ճշգրիտ թիւը մեզի անյայտ կը մնայ: Այսուհանդերձ, վստահորէն կրնանք յայտնել թէ հազարաւոր հայեր ենթակայ եղան այդ միջոցառումներուն<sup>27</sup>:

### ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱԾԱՐԺԵՐ (1934)

Ամերիկայի Միացեալ Նահանգներու Անքարա տեղակայուած դեսպանատունը 2 Մարտ 1934ի թիւ 151 յուժ զաղունի տեղեկագիրը կը դրկէր Ուաշինգթոն պետական քարտուղարին, հայերու Անասուլիայի ներքին շրջաններէն Պոլիս հրականացուող տեղահանութեան մասին<sup>28</sup>:

Մինչեւ տեղեկագիրը գրուած օրը - Յունուարի կեսերը - 600 հայեր Օրթարէօյի եւ Ենիքէօյի եկեղեցիններուն մէջ պատսպարուած էին:

Տեղեկագրիրը կ'ըսէր թէ: «Տեղահանուածներու մեծ մասին կարծիքով իրենց վտարումը Անասուլիայի մէջ գտնուող իրենց տուններէն Անասուլիան մաքրոր թրքական տարածք դարձնելու իշխանութիւններուն քաղաքականութեան մէկ մասն է»:

Բոնագաղթուողներու վկայութեամբ թուրք ուստիկանութիւնը փորձած էր տեղույն թուրք բնակչութիւնը հրահրել հայերը վկնտելու, բայց չէր յաջողած: Այնուհետեւ իշխանութիւնները Ռուսելիէն եկած թուրքեր թերած են եւ անոնց ըսած են որ հայերուն ունեցուածքը կրնային վերցնել: Այդ ալ չէ յաջողած: Ասոր վրայ իշխանութիւնները հայերուն յայտնած են որ պէտք է վերջնականապէս լրեն իրենց բնակավայրերը եւ Պոլիս փոխադրուին: Հայերը հարկադրաբար իրենց ունեցուածքը սնանկացուցիչ գիներով ծախած են այնպիսի պայմաններով որ վաճառքը գործնականին մէջ հաւասարազօր էր ունեցուածքէն հրաժարելու:

Այս կատարելէ ետք հայերուն պարտադրած են ուտքով քալել իրենց գիտերէն մինչեւ երկաթուղային կայարանները եւ նստիլ Պոլիս զացող գնացքներուն մէջ:

Ամերիկացի պաշտօնատար Ռապըրթ Սքիննը ուղակացուցած է, որ «հայերու տեղահանութինը ես մէկ քայլ է իշխանութիններու որդեգրած Անատոլիան լիովին թրքացնելու քաղաքականութեան ուղղութեամբ»<sup>29</sup>:

### ՏԵՐՍԻՒՄ ԹԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ (1938)

Խարբերդէն, Արարկիրէն, Դաշտային Տերսիմէն, Դեղանէն, Երզնկայի եւ Սերաստիոյ 1915ի ջարդերէն ճողապած հայեր ապաստան գտած էին լեռնային Տերսիմի հայ եւ քզրապաշ-զազա ալեփի գիտերոն մէջ: Անոնց թիւը 30էն 40,000 գնահատուած է, որոնցմէ մաս մը ապա անցած էր ոռասական սահմանը եւ մտած Անդրկովկաս:

Ըստ հոլանտացի պատմաբան Մարտին Վան Պրունսընի 1937-38ին, մինչեւ Տերսիմի ապստամբութեան ղեկավար Սայհիտ Ռիզայի կախաղան բարձրացուիլ 18 Նոյեմբեր 1938ին, թրքական բանակը սպանդի ենթարկած էր 70 հազար զինեալ կամ խաղաղ բնակչութին, որոնց շարքին երեխայ, կին եւ ծեր, քզրապաշ եւ հայ տերսիմցինները: Ճիշդ Մեծ Եղեռնին կատարուած ահաւոր ջարդերուն նմանողութեամբ<sup>30</sup>:

150000 հոգի տեղահան եղած էին: Ամայացած էին 200 հայ եւ քզրապաշ գիտեր: Թրքական իշխանութինները կոտորած գործադրող զինուորներուն նշած են որ զազանները ժամանակին ապաստան տուած էին հայերուն<sup>31</sup>:

Էրտողան այս ցեղասպանութինը հարկադրուեցաւ ընդունելու: Հայ զրիերու իսկական թիվն մասին ստոյգ տեղեկութիններ չկան: Այսօր տերսիմցի վերապրող հայերու սերունդէն Միհրան Փրկիչը միութին մը կազմած է եւ տեղույն վրայ Տերսիմի հայոց իրաւունքները կը հետապնդի:

### ԻՍԿԵՆՏԵՐՈՒԻՆԻ ՊԱՐՊՈՒԽԾ (1937-1939)

Իսքենտերունի Սանճարի Ֆրանսայի կողմէ պարպումին եւ Թուրքիոյ յանձնուամին պատճառով 10-22 Յուլիս 1939ին, հայերը հեռացան դէպի Սուլիիա եւ Լիբանան: Մօտ 15,000 հայերու տեղափոխութինը 10-12 օրուան ընթացքին շարք մը մժուարութիններ ստեղծեց: Արդէն 1937-1939ի շրջանին 12-13,000 հայեր լքած էին իսքենտերունը<sup>32</sup>:

Ճիշդ է, պարտադիր տեղահանութին չէր եղած, սակայն ի մտի ունենալով թուրքերու կիրարկած հայատեաց քաղաքականութինը հայերը իրենց դարաւոր բնակավայրերէն հեռանալ նախընտրած էին քան մնալ եւ տառապանքի նոյնիսկ սպանութեան ենթարկուիլ: Արտագաղթին պատճառով հիանդութիններու հետեանքով մահացողներ ալ եղան:

## ՈՒՆԵԽՈՐԴԻՇԵԱՆ ՏՈՒՐՔ (1942)

Յուլիս 1942ին Ունետրութեան Տուրքի կիրարկումը «Ելեամտական անարին շարդ» նկատուած է: Բազմահարիր հայեր Անատոլովի խորերը քունեցան, քանի պահանջուած գումարները չկրցան վճարել եւ շատերը չվերադառնեն<sup>33</sup>:

## ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՎՏԱՆԴ

Թուրքիան համաշխարհային պատերազմի գերմանական յաղթանակի օրերուն - յատկապէս 1941-42ի արտակարգ լարուած օրերուն - Լենինականի, Էգմիդի, Ախալքալաքի եւ Պաթումի ուղղութիւններով ստեղծած էր թրքական յարձակման իրական վտանգ<sup>34</sup>: 1942ի Նոյեմբերին Ստալինկրատի ճակատամարտի վճռումէն քանի մը ամիս առաջ մէկ միլիոն թուրք զինուորներ համախմբած 26 զօրաբաժիններու մէջ կը ծրագրէր ներխուստել Անդրկովկաս եւ Խ. Հայաստանի վրայով Պաքու հասնիլ: Թուրքերը ակնդէտ կը սպասէին Ստալինկրատի մէջ գերման յաղթանակի, որ ներխուստեն Անդրկովկաս<sup>35</sup>: Հայութեան համար այդ կրնար նշանակել 1915ի Յեղասպանութեան ամբողջացումը: Բարեբախտաբար Գերմանիա պարտուեցաւ եւ 2 Փետրուար 1943ին Մարաշախտ Փառլուսի գլխատրութեամբ Գերմանիա անձնատուր եղաւ Ստալինկրատի մէջ:

## ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԱՑՈՒԱԾՔԻ ՏԻՐԱՑՈՒՄ/ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ ԵՒ ԱՅԼՔ

Հայոց այսպէս կոչուած «լրեալ գոյքեր»ու իրացումը օրէնքներու ճամփով անխսափան շարունակուեցաւ 13 Յունիս 1926, 17 Յուլիս 1927, 24 Հւկտեմբեր 1917, 28 Մարտ 1928, 2 Յունիս 1929, 28 Մարտ 1931 եւ 8 Օգոստոս 1932 թուականներուն<sup>36</sup>:

31 Մայիս 1926ին Թուրքիոյ Ազգային Մեծ Ժողովը ընդունեց թիւ 882 օրէնքը որ 4 յօդուած ունէր: Այս օրէնքը թուրք ցեղասպաններուն՝ թալապի, ճեմալի, ճեմալ Ազմիի, Պեհաէտուին Շաքիրի, Սայիս Հայիմ Փաշայի, կախաղան բարձրացուածներ Նուրէթի եւ Քեմալի, անձնասպան եղած Տիգրանակերտի նախկին նահանգապետ Ռեշիտի եւ քանի մը ուրիշներու ընտանիքներուն կը տրուէր 20,000 թրքական լիրայի արժէքով հայկական գոյք<sup>37</sup>:

Անգարայի Զանքայայի հանրապետութեան նախագահի պալատը Գասապեան ընտանիքին կալուածին վրայ շինուած է, ինչպէս հնճիրիքի ուազմական օրակայանին հողամասը հայապատկան եղած է<sup>38</sup>:

Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող 2200 հայկական յուշակորողներէն 150 հատը կը մնան: Քեմալականները վճացուցին պատմական յուշարձանները, ինչպէս հծկոնքի վանական համալիրը:

Ըստ թրքական Ենիկին թերթի 16 Դեկտեմբեր 1960 թիւին, 2180 հայկական բնակավայրերու անունները փոխուած են<sup>39</sup>: Իսկ հայկական հո-

ներու Վրայ թրքացեղ աֆոյաններ, քրկոզներ, թիւրքմէններ, իւգաւքներ, մսխէր թուրքներ, պովկար փոմաքներ բնակեցուցած են 1945-46էն առ օրս, յատկապէս 1981-1990 ժամանակաշրջանին<sup>40</sup>:

1924 Նեկտեմբերին թերթերը կը գրէին թէ քեմալյականներ 400 թռն մարդկային ոսկորներ տեղափոխած են Մոտանիայի նաևահանգիստէն «Զան» անունը կրող անգիւական թեռնանատվ մը Մարսէլ, Նշելով թէ ամենայն հաւանականութեամբ անոնք սպաննուած յոյներու եւ հայերու աճիմներն են: Թուրքիա ծախսած էր ոսկորները<sup>41</sup>:

Յոյն պատմաբան Վլասիս Ալցիտիս որ հարցը ուառմասիրած է, հարց տուած է. «կրնա՞ն զոհերու մնացորդները սպաննողներու համար հարստութեան աղբիւ հանդիսանալ»<sup>42</sup>:

## ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Սոյն գրութիմը իրեւ զեկուցում մատուցուեցաւ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիմներու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկի 27 Մարտ 2018ի նիստին:

<sup>2</sup> Այշէ Հիւր, «Մուաթաֆա Քեմային իրթիհատականութիւնը եւ Անոր Դիրքորոշաց 1915ին Հանդէպ», Շատիքա, 12 Մայիս 2013, թարգմանեց Գրիգոր Կէօճնեան, Նոր Օր, շաբաթաթերթ, Լու Ամենցը, 18 Յուլի 2013, էջ 6:

<sup>3</sup> Նոյն, էջ 15:

<sup>4</sup> Թամիր Ջիլնկիր, «1920 թ. Ապրիլ 23, Քրիստոնեաների Գերեզմանաց Վրայ Ստեղծուած Ցեղասպանների Խորհրդարանը» Օրթար Հապէր, թրգմ. Անահիտ Քարտաշեան, ։, Ազրակ օրաթերթ, Պէյրութ, 16 Յունիս 2015, էջ 4:

<sup>5</sup> Ըստ <<ԳԱԱ Պատմութեան Հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանի մեջի 28 Ապրիլ 2017ին տուած հաւաստիացուային, Արեմտեան Հայաստան, 1919-20ին վերադարձողներուն թին էր 387,000 հոգի:

<sup>6</sup> Գրիգոր Տէր Յովհաննէսեան, Պալմագիլը Սիրիհիսարի Հայոց, Պէյրութ 1965, էջ 403-11:

<sup>7</sup> Յովհաննէս Տէր Համազապեան, Էմալուի (Գոնիայի) Հայերուն Գաղթականութեան Պագմոնթիւնը, Փարիզ 1959, էջ 22-3:

<sup>8</sup> Նուապար Փեշտիմաճեան, Հայկական Ցեղասպանութիւնը եւ Պագմոնթիւնը Նենգափոխողները, Պէյրութ 1996:

<sup>9</sup> F.O 371/5042:

<sup>10</sup> Ա. Բ. Ղարիբջաննեան եւ Ե.Կ. Սարգսեան, «1919-1922թթ Թուրքիոյ Ազգային Ազատագրական Պատերազմի Բնոյաժի Վերաբերեալ», Արարագ Օրաթերթ, Պէյրութ, 29 Հոկտեմբեր 1984, էջ 2:

<sup>11</sup> Ե.Ղ. Սարգսեան Թուրքիան եւ Նրա Նուաճողական Քաղաքականութիւնը Անդրկովկասում, Երեւան, 1964, էջ 499:

<sup>12</sup> Նոյն, էջ 500:

<sup>13</sup> Marjorie Housepian, *The Smyrna Affair*, New York 1971, էջ 253:

<sup>14</sup> Հայկական Սովետական Հանրագիւրարան, Հայոր 4, Երեւան 1978, էջ 312-3:

- <sup>15</sup> "Turks and Armenians Big "Drive" Begun," *The Daily Telegraph*, London, 17 August 1923; F.O. 371/9110:
- <sup>16</sup> Ասպետ Մանճիկեան, «Այնթապի Հերոսամարտը», Ազդակ, 1 Ապրիլ 2016:
- <sup>17</sup> F.O. 371/13827: Տե՛ս՝ Զաւեն Սարգսեան, «Թուրքիոյ Ներքին Գավառներու Հայոց Պարտադիր Արտագաղթը (1929-1930թթ.)», *Հայկագետան Հայագիրական Հանդէս*, Գ. Տարի, Պեյրութ, 1972, էջ 101-18:
- <sup>18</sup> Նոյն:
- <sup>19</sup> Նոյն:
- <sup>20</sup> Կարինէ Մակարեան, «Պշերիկի Քրտախոս Հայերը եւ Անոնց Գաղյօթ Դեպի Սուրբա», Արարակ Օրաթերթ, Պեյրութ 30-31 Օգոստոս 2007, էջ 2:
- <sup>21</sup> F.O. 371/13827:
- <sup>22</sup> Նոյն:
- <sup>23</sup> «Նոր Գաղթականներ Կը Հասնին», Ազդակ, 4 Դեկտեմբեր 1929:
- <sup>24</sup> F.O. 371/14567:
- <sup>25</sup> Նոյն:
- <sup>26</sup> Յուզարար ամսագիր, Նիւ Եորք, ԺԷ. տարի, թիւ 143, Փետրուար 1930:
- <sup>27</sup> Յուզարարի անգերեն բաժնին մէջ (Փետրուար 1930) գրուած էր թէ Խարբերդի եւ Տիարաբերի շրջանին 3000 հոգի տեղահան եղած են, որոնցմէ 130 մասուկներ մահացած են:
- <sup>28</sup> Փաստաթույր, Անգարա, 2 Մարտ 1934, թիւ 151, Մարտ 24, 1934, ԹԵՄԱ: Հայերի Տեղահանումը, Յութ գաղտնի, Ազգ Օրաթերթ, Երեւան, թիւ 72, 22 Ապրիլ 2010:
- <sup>29</sup> Նոյն:
- <sup>30</sup> Վահան Գարագաշեան, «1938ի Տերսիմի Քիջիլաշներու եւ Հայերու Ցեղապանութիւնը», Արարակ օրաթերթ, Պեյրութ, 72րդ տարի թիւ 272 (17983), 11 Դեկտեմբեր 2009:
- <sup>31</sup> Վահան Գարագաշեան, «Տերսիմի Հայերը», Երևիր, Երեւան, 1 Օգոստոս 2008, էջ 6: Ուրիշն Մելքոնեան, «Անդրադարձ Տերսիմի Հայութեան Պատմութեան եւ Խնդիրներոն», Զարթօնք, 3 Հոկտեմբեր 2010, էջ 4:
- <sup>32</sup> Լենոն Վարդան, «Ալեքսանտրէթի Սանճարի Հայութիւնը», Ազդակ օրաթերթ, Պեյրութ, 1 Յունիս 2010, էջ 6:
- <sup>33</sup> Lewis V. Thomas and Richard N. Frye, *The United States, Turkey and Iran*, Camb., Mass., 1952, էջ 90:
- <sup>34</sup> U. S. Յարութիւնեան, «Հայ ժողովրդի Ասանդը Յաղթանակի Կոփման Գործում», *Բակեր Հայաստանի Արխիվների*, Երեւան, թիւ 1 (41), 1975 էջ 15:
- <sup>35</sup> Charles Warren Hostler, *Turkism and the Soviets*, London, 1957, էջ 176:
- <sup>36</sup> Լենոն Վարդան, *Հայկական Տասնինզոր եւ Հայերու Լքեալ Գոյքեղը*, Պեյրութ 1970, էջ 268-96:
- <sup>37</sup> Մելինէ Անումեան, «Լքեալ Գոյքի Հարցի Արձարծումը Ըստ Երիտարարքերի Դատավարութիւնների Փաստաթույրի 1919-21», Ազդակ Օրաթերթ, 20 Մարտ 2018:

- 
- <sup>38</sup> «Թուրքիա Կ'ոչնչացնէ Հայկական Յուշարձանները Կ'ամբաստանէ խորհրդահայ Պաշտօնաթերթ Մը», Ազդակ օրաթերթ, 27 Հոկտեմբեր 1987, էջ 1:
- <sup>39</sup> Զարդօնք օրաթերթ, 14 Նոյեմբեր 2008:
- <sup>40</sup> Մանրամասնութեանց համար տեսնել՝ Զաւէն Մսդրիեան, Հայկական Հարցի Հոյովոյթ, 1939-2010, Պէյոնք, 2012, էջ 174-5:
- <sup>41</sup> New York Times, 23 December 1924, մէջբերուած «Թուրքիան Կոտորուած Հայերու Դիակները Արդինարերական Նպատակով Վաճառած է Ֆրանսային», Զարդօնք օրաթերթ, 6 Մարտ 2014: «Պատմութինը կը Խօսի Ու Կը Վկայէ Թրքական Վանտալութեան Մասին», Խօսեակ ամսագիր, Փետրուար 2014, էջ 56-7:
- <sup>42</sup> Նոյն:

### KEMALIST TURKEY'S GENOCIDAL POLICY TOWARDS THE ARMENIANS (1919-1942) (Summary)

ZAVEN MESSERLIAN

In this article the author highlights the genocidal policy that the Young Turkish *Ittihad ve Terakke* Party continued under Moustafa Kemal, later dubbed Ataturk, who was, according to Turkish sources, a member of the above-mentioned party.

The author states that under Kemal's pressure on May 8, 1920 the Grand National Assembly of Turkey set free all those who had been accused for their role in the Armenian deportations and massacres of 1915-18. He had acted in favor of the release of those imprisoned in Malta too. He later appointed to key governmental positions many leading *Ittihadists* implicated in the Genocide, such as Shukri Kaya, Moustafa Halik Renda, Midhat Shukri Bleda, Ali Fetih, Kiazim Ozalp, Dr. Tevfik Rushdu, Moustafa Nejati, Dr. Tevfic Saydam, Hasan Tahsin Uzer and others.

Kemal continued the Genocide in Western Armenia, Asia Minor and Cilicia where many Armenians had returned after the Armistice.

When Kemalist forces invaded Eastern Armenia on September 23, 1920, they committed atrocities against civilians, causing the death of 60,000 civilians.

After Kemal's conquest of Izmir in September 1920, Armenians were killed.

Armenian survivors of the Genocide who were living in their ancestral lands in Turkey were deported in 1929-30 and 1934. And again, during the Dersim Genocide of 1938 Armenian survivors were massacred.

After the annexation of the Sanjak of Alexandrette, Armenians left the territory en masse in fear of Turkish massacres.

During WWII Ataturk's Kemalist successors imposed the wealth tax, *Vorlik Vergisi*, which was dubbed a "financial massacre" of Christian and other minorities.